

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Գ Ե Ր Ը

Zdenko Hofrichter, *Armenische Teppiche.*—
Վիեննա 1937, 28 էջ, 17 պատկեր. որոնց երկուքը գումար:

Հայկական գորգերու խումբին լիակատար ինֆորուրուիաներ աներկրայօրէն կը հասաստուի Մերձատր Արեւելքի մէջ, ինչ որ անոնց ուսումնասիրութիւնը մասնաւորապէս շահն է կան կը հաջողանէ: Պ. Հօֆրիխթէր կ'ընդգծէ այդ նկարապիւրը եւ կը խորհի որ անհնար է գանձոր ուրիշ գորգերու հետ շփոթել:

Պ. Պօտէ արդէն ընդունած էր որ անսուններով դարդարուած Հայկական գորգերու խումբը, միակը որ պարսկական գորգերէն աւելի հին է եւ անոնց հետ ասոնչութիւն ունի, ուշադրութիւն կը դրաւ իր խիստ ու նախնական նկարագրով, իր շարադրութեան տրամաբանութեամբ ու կշռութեամբ, ինչպէս եւ իր ինքնատիպ, ճոխ ու հօք գունադեղութեամբ, այս բոլոր պիծերով՝ այդ խումբը հիմնովին տարբեր է պարսկական գորգերէն:

Մարրէ եւ Թրերկոպյտ, Արեւելքի հիմ գորգերու վրայ իրենց կոթողական գործին մէջ, կը հաստատեն այս տեսութիւնը:

1) Արմենակ Սագրգեանի այս յօդուածին բնագիւրը լոյս տեսած է *Journal asiatique* -ի 1937 հոկտ. - դեկտ. թուակիր վերջին պրակին մէջ: (Ծ. Խ.)

Ներգաձնակ ու յարատեւ աննդութեամբ մը որ մեծ պահպանողականութենէ մը կը ներշնչուի, Հայկական գորգերը կը մօտենան, իրենց շինւայով և իրենց մօրիֆներով, սասանեան հիւսուածքներուն, որոնց քնդանուր շարակարգութիւնը որդկորուած էր Հայաստանի մէջ՝ հիւսուածքներու եւ գորգերու համար, ինչպէս կարելի է այդ մասին դադար կադմէլ՝ շնորհիւ անոնցմէ Ժ., ԺԽ. եւ ԺԳ. դարերէն մեղի հասած պատկերացումներուն:

Արդարեւ, անասուններով դարդարուած Հայկական այն գորգերուն մէջ որ մեղի ծանօթ են, սասանեան հիւսուածքներու բաժանմունքը եւ դարդարանքը կարելի է բսել թէ պահպանուած են. խորքին շնչանկրեւածեւ բաժանում մը յարկողած է քովէ քով դրուած բոլորակներուն, եւ մօրիֆներուն համար՝ թեթեւ այլափոխում մը տեղի ունեցած է, սիրամարդի պոչով սասանեան վիշապին տեղ՝ Ծայրապոչն Արեւելքի միւսնոյն հընչը դրուած է եւ դասական ծագում ունեցող պարսկական արմաւենեակին տեղ՝ չինական լուռուս:

Որ իրողութիւնը որ Հայկական գորգի գործին հեղինակը այս լաջորդութիւնը հաշուի չի դնէր, թերեւ նպաստած է որ ան պաշտպանէ այն քիչ մը անակնկալ կարծիքը, թէ պէտք է այժի կամ ճաղարի մորթիքը եւ կամ տիկեր տեսնել այն պատկերներուն մէջ՝ որը ցարդ ամենքը վիշապներ կը նկատէին:

Պ. Հօֆրիխթէր կը հաստատէ թէ այդ գոր-

դերէն ոմանց մէջ, ինչպէս Պերլինի Մուսէնի գորղին մէջ որ ընդհանրապէս ժե՛. դարու վերջերու գործ կը համարուի, վիշապները խայտապիսակ (moucheté) են, մասնայատկութիւն մը որ անոնց մէջ այժի մորթեր տեսնելը չի դիւրացնել:

Սակայն, այդ պիտակները, գոր կը գտնենք նաեւ ծաղիկներու վրայ ու նոյն խի խորքին վրայ ինչ ինչ հայկական գորղերու, կրնան միմիայն դարդարուեստական տպաւորութիւն մը յատուկ բերելու համար դրուած ըլլալ: Պատկերացման այս եղանակի օրինակներ ծանօթ են ժՁ. դարէն՝ Թուրքիոյ խեցեղործական արտադրութեանց մէջ, ուր ար կերպրուած է ծառի ճիւղերու, ինչ որ պատկերադրական որ եւ է դիտաւորութիւն ենթադրել անհնար կը դարձնէ:

Էնդինակը կը կարծէ գտնել այդ պիտակները ֆունտաններուն ու ծաղիկներուն վրայ Պուքովինայի ժԼ. դարու սաղնագործութեան մը, որը Սաչիգովսքի մասնանիչ բրած է, բայց կը թուի թէ ինչ որ կայ այդտեղ, իրապէս, կանփակին (canevas) ծակոտկէն մասերն են: Այսուհանդերձ, մոթիփներու աւանդականութիւնը հայկական գորղերուն մէջ, մշտադէպ երեսոյթ մըն է: Ծանկերու շարքեր որ կը տեսնուին ժԱ. դարու առաջին կէսի ու միջին շրջանի հայ ձեռագիր աւետարաններու լուսագրադութեանց վրայ, կը վերերեւան վեց կամ եօթ հարիւր տարի յետոյ գորղին վրայ Գահրիբէի Արաք Արուեստի Մուսէնի ուր անոնք Պ. Պօտէի ուշագրութիւնը գրաւած են:

Հայաստանի հակադրումը Կովկասին՝ հարկական գորղերու քննութեան մէջ, յաճախ չբոլորովորումը աղբիւր գարձած է: Ընդայնըւած իմաստով մը, Կովկաս անուրեւ երբեմն կը գործածուի իբր հումանիչ Անդրկովկասի, քաղաքական եւ վարչական միութիւն մը, որ անցեալ դարուն՝ հետզհետէ քնդարձակուեցաւ մինչեւ Երասխ՝ հարաւը, ինչպէս եւ դէպ ի Արեւմուտք, իր մէջ առնելով Հայաստանի մէկ մեծ մասը: Կովկաս բառի այս առումով, բաղդատութիւնը տեղի կ'ունենայ ուրեմն ոչ թէ երկու տարբեր շրջաններու միջեւ, այլ մասին եւ ամբողջին միջեւ: Ուստի, արեւմտեան Կով-

կասի լեռնաշղթային երկու դառիթափերուն վրայ, որոնք կը պարունակեն Գուպայի, Տերպէնտի եւ Շամայայի կեղերոնները, այսինքն Տաղիթափի եւ արդի Շիրվանի մէջ, պէտք է սահմանափակել՝ մեզ զբաղենոյ: տեսակէտով՝ Կովկաս բացատրութիւնը:

Տաղիթափն եւ Շիրվանը գորղ արտադրող եղած են, բայց նուազ հին ժամանակներու մէջ քան Հայաստանը: Զարդարուեստական տարբերը որ հասարակաց են երկու խումբերուն, ազդեցութեան եւ փոխառութեան փափուկ հարցեր կը յարուցանեն: Այսպէս Տ-ի ձեռով գարդադիւր, որուն մէջ Պ. Հօֆրիխթէր կը տեսնէ շէշուտած կովկասեան նկարագիր մը, կը գրուուի ոչ միայն ժՁ. դարու հայկական գորղերուն մէջ, ինչպէս Հանթոթիչ Հոյակապ գեղեցիկ գորղին մէջ, այլ եւ ժԱ. եւ ժԲ. դարերու հայ ձեռագիրներու զարգանկարչութեան եւ փայտի վրայ քանդակագործութեան մէջ:

Ժամանակաշրջանի տեսակէտով, այդ ուսումնասիրութեան մէջ ձգտում մը կը նկատուի վիշապներով զարդարուած կամ մեծ ոճաւորում մը ներկայացնող բոլոր գորղերը գործնականապէս ժԷ. դարուն յօրինուած ցոյց տալու: արդ, բնական է որ մեզի հասած հայ գորղերու բնաշրջան կորագիրը, գլխաւորապէս ժԷ. դարուն վերջը մեզօք լի Գուխարի ստորագրութիւնը կրող գորղով նշանակիտուած, շատ աւելի ընդարձակ ժամանակաշրջան մը կ'ընդգրկէ: Արդէն այս է նաեւ Յ. Սարբէի պէս հեղինակութիւններու կարծիքն այս մասին:

Պ. Հօֆրիխթէրի բերած նպատակ թանկագին է մէկէ աւելի տեսակէտով, հակառակ այս քանի մը վերապահումներուն: Ան նոր անկիւնի մը տակ ցոյց կուտայ ինչ ինչ խնդիրներ, մէջտեղ կը դնէ հնարամտ վարկածներ, ինչպէս այն որ Ազահանի հայկական արուարձան Զուղայի մէջ կը տեսնէ ժԷ. դարու գորղերուն յօրինման վայրը, կամ այն որ Լեհաստանի եւ Պուքովինայի հայ գաղութներու ազդեցութեանը կը վերագրէ ինչ ինչ մասնայատկութիւններ Մասնորգի լեհական գորղերուն որոնք Սլեքի մէջ հիւտուած են:

Հայոց գործունէութիւնը՝ Լեհաստան եւ Լիթուանիա՝ գորղերու եւ մետաքսեղէններու

ժարգին մէջ, գործունէութիւն զոր լեհական ազգիւրները կը հաստատեն, (Մածարսքին ինքն իսկ Հայ նկատելով), արժանի է խորապէս ուսումնասիրուելու, թէ՛ այն մօթիփներուն տեսակէտով որ փոխանցուած ըլլալու են ինչպէս լրտուսը, եւ թէ՛ թեքնիքի տեսակէտով: Կարելի է օրինակի համար հարց դնել թէ իբր գրիտաւոր ներկ կենդանական ծիրանեգոյնի, ուրիշ խօսքով՝ որդան կարմիրի կամ coccus polonicus ի գործածութիւնը՝ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Լեհաստանի մէջ, պատահական զուգորդութիւնն ինչն է:

Վերլուծական տախտակներ կը ներկայացրնեն միջապաներ՝ դաճոնք կղզիացնելով (Տխ. Բ.) .

կամ բազդատութեան համար քով քովի կը դրնեն պարսիկ ու հայ տիպով լրտուսի ծաղիկներ (Տխ. Գ.) : Հատորին պատկերազարդութիւնը կը ծածոթացնէ նաեւ անտիպ կտորներ, ինչպէս ժԸ. դարու ա՛յնքան ինքնատիպ զճամբանն Վիննայի Արուեստի եւ Ճարտարագործութեան Մուսէոնին մէջ (Տխ. ԺԲ.), եւ ԺԹ. դարու զորոզ մը (Տխ. ԺԶ.), որ ա՛յնքան ուժեղ ոճաւորում մը կը պահպանէ:

Վերարտագորութիւնները, սեւով ինչպէս եւ գոյներով, պատիւ կը բերեն Վիննայի Մխիթարեաններուն, որ այս հատորին տպագրիչ — Հրատարակիչներն են:

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳՂՋԵԱՆ

ՃԱՌԱՆԳՈՐԴՆ ԵՄ...

Ճատանգորդն եմ ես դարերուն ամբարած նոյս բարիքներուն, երախտապարտ՝ նախնիքներուս առատաձեռն այս բաշխումին: Պիտի չըլլամ վաստակին՝ շոպյլ .և պարտքերուս առջև՝ նրկուիք: Պարտահատոյց՝ իբր պապգայ սերունդներուն, ես բընաւիճ

Աներկեւան պիտի քայտմ, արիւնլրայ ներբաններով . Ազատութեան արահետէն քէնս փըշոտ բայց սրբագին, Բանտած արեւն աչքերուս խոր՝ իբր հումայնակ մը քամկնագին՝ Ականջներուս իբրեւ շեփոր մը ռազմական ժըխտը խուով

Լուսաբաթաւ ամբոխներուն — եղբայրներուս իմ հարագաւտ— Որ՝ ապահով վագուան անխար խոստումներուն .և միշտ ազատս ես երօանիկ արտողն րլլամ վըբայ երկրի բեզո՛ւն լանօփին .

Եւ օր մըն այ հողէն բղխած կեանքն այս բեղուն . վրսեմ . հրուս . Յանձնեմ հողի բարի՝ գութին, ոչ մէկ վարձի ակրնկաւու . եղբայրանամ բընութեան հետ առանց վախի, առանց ճիգի . . .

Ա. ՍԵՄՂ.